

## ԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻՑ

Մարդկային մարմինին արծակած ճառագայթները

Օր նոր, գիւտ նոր, առաջադիմութիւն նոր:

Հիները շատ անձուկ գաղափար ունէին նիւթի մասին, որը կոշտ ու բիրտ ածականներով որակել սովոր էին: Այսօր նիւթի գաղափարն ու ըմոնումը շատ ընդարձակուած, շատ ազ-նուացած են: Նիւթը որքան աւելի մօտէն կ'ուսումնասիրուի, այնքան աւելի հիացում կը պատճառէ իր զանազան յատկու-թիւններովը, որոնք կը յիշեցնեն աննիւթ կոչուածին յատկու-թիւնները: Հիանալի՝ գործունէութիւն մը, եռանդուն ու ան-վերջանալի, կը յատկանիշէ արդի նիւթը, որուն մասնիկները ահազին ճամբորդութիւններ կ'ընեն, ահուելի ընդդիմադրութիւն-ներու կը յաղթեն իրենց նպատակին համսնելու համար: Պինդ պողպատը, որը առ երևոյթս անշարժ ու անդգայ է, փեթակ մըն է ուր մեղու-հիւլէնները անընդհատ կը շարժին, կը բզզան...

Շարժումը տիեզերական օրէնք մ'է, բացարձակ դադարը գոյութիւն չունի: Ամէն ինչ կը գործէ, ամէն ինչ կ'աշխատի ընութեան մէջ ծանօթ կամ անծանօթ նպատակներու հասնե-լու համար: Նիւթի հիւլէններուն և մասնիկներուն շարժումները զանազան շարժումներ յառաջ կը բերեն իրենք շրջապատող առածգական միջավայրին, այն է եթերին մէջ: Ուրիշ առթիւ եթերի շարժումներուն կամ թթուացումներուն մի քանիսը տեսած լինելով՝ այս տողերով կ'ուզեմ խօսիլ ճառագայթներու վրայ, որոնք վերջերս գտնուած են նանսիի պրոֆեսորներէն պ. Բլոնդըլօի կողմէն, և կը կոչուին Ա նանսին յիշեցնելու համար:

Այս նորագիւտ ճառագայթները մեծ կարևորութիւն ըս-տացած են չնորիի նոյնպէս նանսիի պրոֆեսոր պ. Շարպան-տիէի խուզարկութիւններու արդիւնքին, որը ցոյց կու տայ թէ մարդկային մարմինն ալ մեծ քանակութեամբ կ'արծակէ այդ խորհրդաւոր ճառագայթները: Այս գիւտը դուռ կը բանայ գիտական ամենաշահեկան խուզարկութիւններու, ինչպէս և ա-

ւելի կամ նուազ բանաւոր, երբեմն իսկ բոլորովին յանդուգն հաւաստումներու, հետևութիւններու:

Շատ հին ժամանակներէ ի վեր մոգութեան պաշտօնեաւները կը հաւատային թէ մարդկային մարմինը անտեսանելի ճառագայթներու աղքիւր էր. Այսօր ալ շատեր կ'ընդունեն այդ հաւատքը ու անով կը մեկնեն զանազան երևոյթներ, ինչպէս են հիպնոտիզմը, անհատներու իրարու վրայ ըրած ազդեցութիւնը, համակրութիւնն ու հակակրութիւնը ևայլն. Նոր մութեան արդի պաշտօնեաները այժմ ցնծութեան մէջ են իրենց վարդապետութեան կամ տեսութեան (թէորիա) յաղթանակը գտնել կարծելով պ. Շարպանտիկի գիւտին մէջ: Բայց գոնէ առայժմ ստոյդ փորձերը անոնց խնդութիւնը չեն արդարացներ, ուրիշ բան եթէ անոնք մտքերնին դրած են անպատճառ յաղթութիւն գոչել: Այս տողերով ըսել չեմ ուզեր որ բոլորովին անիրաւ են, այլ միայն թէ անտեղի ու տարածամէ փորձերը կանխել: Ճշմարտութիւնը ոչինչ չկորսնցներ սպասելով փորձերու դատավճռին: Բայց աւելորդ է այս կէտին վրայ աւելի երկարել. տեսնենք այժմ թէ ի՞նչ են Ն ճառապայթները:

Պ. Բլոնդը ուզած է Տ ճառագայթներու բնութիւնը մօտէն ուսումնասիրել և չափել, ի մէջ այլոց, անոնց տարածման արագութիւնը: Շատ հանճարեղ փորձերէ վերջ, երկու կարեւոր հաղորդումներ ըրաւ Պարիզի գիտական ակադեմիայի, մինչ թէ Տ ճառագայթները ընեռացած են, միաւ՝ թէ անոնց արագութիւնը հաւասար է լոյսի արագութեան:

Կարեւոր էր խնդիրը, որովհետև փայլուն լոյս մը կը ձգէր այդ անծանօթ և խորհրդաւոր ճառագայթներու բնութեան վլրայ, ընելով անոնք եթերի թրթուցումներ, ինչպէս են ելեկտրական, ջերմական, լուսեղին և քիմիական ճառագայթները:

Յետապայ փորձերը սակայն շուտով ցոյց տուին գիտուն փորձարկուին որ ինք ոչ թէ Տ ճառագայթներու բնեռացումը ու արագութիւնը դուած ու չափած էր, այլ բոլորովին նոր ճառագայթներունը, որոնք առաջիններուն հետ ծնունդ կ'առնէին ըեռնտգենեան սրուակին հակակաթողին:

Կարելի է ոմանք առարկեն այս տողերէն վերջ, թէ ամէնէն հանճարեղ և խորաթափանց գիտուններն իսկ կրնան սխալիլ: Պատասխանը հեշտ է. Նախ որ գիտութիւնը իր պաշտօնեաներուն անսխալականութեան հրովարտակ չտար, յետոյ գիտական սխալներն ալ յաճախ, գրեթէ միշտ, օգտակար են իրենց յարուցած թերութէմ փորձերովը, որոնք այսօր չէ վաղը սխալը երևան կը հանեն:

Իեռնտգենեան սրուակին հակակաթողը չէ միայն աղքիւր  
Ն ճառագայթներու. առուէրեան լամպ մը մեծ քանակութեամբ  
կ'արձակէ անոնք, ինչպէս և բոլորակի պատրոյգով սովորական  
լամպ մը, առանց ապակեայ խողովակին: Արեն ալ մեզ կը զըր-  
կէ անոնք: Երկար ատեն արևին տակ մնացած մարմիններ,  
ինչպէս խիճեր, կղմինդրներ Ն ճառագայթներու աղքիւրներ  
են: Ամառ ատեն, արևոտ օր մը, իրիկուան դէմ բակին խիճ  
մը վեր առէք, վատահ եղէք որ ան մեծ քանակութեամբ կ'ար-  
ձակէ նորագիւտ ճառագայթները: Ասոնք կ'արձակուին նաև  
այն ամէն մարմիններէն ուր նիւթը ճնշուած է. այսպէս պող-  
պատը մեծաքանակ կ'արձակէ անոնք. և ինչ որ աւելի զարմա-  
նալի է, սա է որ հին պողպատէ առարկաները կատարելապէս  
պահած են իրենց այս յատկութիւնը: Տասներկու դարուան  
հնութիւն ունեցող պողպատէ առարկայ մը այսօր այնքան գոր-  
ծոն է որքան նոր ջրուած պողպատ մը:

Ամէնը այս չէ. բոյսերն ալ, կենդանիներն ալ, հետևաբար  
մարդն ալ կ'արձակին Ն ճառագայթներ: Հոն ուր նիւթը աւե-  
լի գործօն է, ինչպէս են մկանունքները, ջղերը, ուղեղը, այն-  
տեղ ճառագայթումը աւելի զօրաւոր է: Այս վերջին գիւտը,  
ինչպէս գիտենք, պ. Շարպանտիէի կը պատկանի:

Նորագիւտ ճառագայթները իրենց մեքենական յատկու-  
թիւններով բոլորովին կը նմանին լուսեղէններուն. առանց պէս  
հարթ երեսի մը վրայ իյնալով կը ցոլանան, պրիսմակի մէջէն  
անցնելով կը բեկանին, անոնց պէս կընան խոտորիլ, իսկ ի-  
րենց բնութեամբն իսկ բռեռացած են: Իսկ լուսեղէններէն  
կը տարրերին անով որ նախ տեսանելի չեն, կարող չեն տեսո-  
ղութեան ջղիին վրայ ազգել, յետոյ լոյսի հանդէպ աղօտ մար-  
միններու մէջէն կընան թափանցել. օրինակի համար թուղթը,  
սկ թէ ճերմակ, փայտը, ալիւմինիումը թափանցիկ են Ն ճա-  
ռագայթներու համար ինչպէս ապակին լուսեղէններուն համար,  
մինչքեռ ուրիշ մարմիններ, որոնց մէջ կը գտնուի նաև ապա-  
կին, անթափանց կամ աղօտ են աւելի կամ նուազ աստիճա-  
նով:

Ն ճառագայթներու հետևեալ յատկութիւնները կը ծառա-  
յեն անոնց յաւտնում ին և ուսումնասիրութեանը: Անոնք Փոս-  
ֆորափայլ մարմիններու Փոսֆորափայլութիւնը չեն կընար  
գրգռել լուսեղէն և ուրիշ ճառագայթներու նման, բայց արդէն  
իսկ արևին բանուած Փոսֆորափայլ մարմիններուն՝ մթութեան  
մէջ արձակած լոյսը կը սաստկացնեն: Կրածինի կամ զինկօի  
ծծմբուկը, որ նախապէս արևոտած է, այդ նոր ճառագայթնե-  
րու ազգեցութեան տակ մթութեան մէջ աւելի սաստիկ լուսա-

փայլութիւն ունի քան այն որ պիտի ունենար եթէ անոնց աղղեցութեան ենթարկուած ըլլար: Փոքրիկ բոց մը, նոյնպէս հրաշէկ մարմին մը իրենց լոյսի սաստկութիւնը կ'աւելցնեն երբ N ճառագայթներէ կ'ընդհարուին:

Միայն լոյսի աղբեւըներու սաստկութիւնը չէ որ կ'աւելցնեն, այլ նաև լոյսը սփռող, ցըող երեսներունը: Արդարեւուէ կերպով լուսաւորուած երես մը—օրինակ թերթ մը թուղթ—N ճառագայթներու աղջութեան տակ աւելի փայլուն կ'երևի, որովհետև ցրած լոյսի քանակը կը շատնայ:

Այդ նորագիւտ ճառագայթները թէւ մեր աչքի ցանցենի- ին վրայ լուսեղէն աղղեցութիւն չեն ըներ, բայց կը գրգռեն այն, տեսնելու, գործելու աւելի ընդունակ կ'ընեն:

Ի՞նչ են N ճառագայթները. պատասխանը դիւրին է—եթերի թրթուացումներ են անոնք լուսեղէն, ելեկտրական և այլն ճառագայթներու նաման, և եթերի թրթուացումներու ստեղնաշարին վրայ իրենց տեղն ունին ելեկտրականներու և ջերմականներու միջն գտնուած խրամատին մէջ առանց այս վերջինը բոլորովին լեցնելու: Անտեսանելի ճառագայթները խորագրով յօդուածիս մէջ երկարօրէն խօսած ըլլալով եթերի թրթուացումներու ստեղնաշարին մասին, այստեղ աւելորդ է ունէ կը ընութիւն:

Ի՞նչպէս կը տեսնուի N ճառագայթները տեսականորէն մեծ արժէք ունին:

Գործնականին մէջ աւելի մեծ է անոնց արժէքը ու հետըզնետէ ալ պիտի մեծնայ շնորհիւ պ. Շարպանտիէի դիւրին:

Նախապէս արևոտած լուսափայլ մարմին մ'առէք, օրինակի համար զինկօի կամ կրածինի ծծմբուկ: Պտտցուցէք այն, մութին մէջ, մարդու մը մարմինին մօտ, ու պիտի տեսնէք որ ծծմբուկին լուսափայլութիւնը կը սաստկանայ: Սաստկացումը զօրաւոր է մանաւանդ զնդեռներու և ջիղերու մօտերը, այնպէս որ մարդ կարող է ջիղի մը ամբողջ ճիւղաւորութեան հետեւիւ ծբմբուկը ձեռքը: Այսպիսով դրական իրականութիւն մը կ'ըլլայ այն իրողութիւնը թէ ջիղերը ելեկտրական հոսանք կ'արտադրեն:

Հետեւեալ փորձը աւելի մօտիկ գաղափար պիտի տայ այն ահագին ծառայութեան մասին, որ N ճառագայթները կարող են ընել գիտութեան: Սա հիմնուած բազմաթիւ զննութիւններու և փորձերու վրայ, ուղեղի այլեայլ մասերուն մէջ սահմանափակած, կետրոնացուցած էր Փիզիկական և մտաւոր գործունութեան զանազան խումբերը: Այսպէս յօդաւոր խօսքին կենտրոնն ընդունուած էր Բրոկաի շրջանին ոտքը, որ ուղեղին

ձախ կիսագունդին մէջ կը գտնուի, ճակտին կողմը: Արդ՝ եթէ ձեր ծծմբուկը մօտ բռնէք մէկու մը ճակտին ձախ կողմէն ու խօսել տաք անոր, պիտի տեսնէք որ ծծմբուկին լուսափայլութիւնը պիտի աւելնայ, փորձի ենթարկուողը ցած թէ բարձր ձայնով խօսի. Մինչդեռ եթէ նոյն ծծմբուկը ենթակային ճակտի աջ կողմին մօտ բռնէք, ոչ միայն անոր լոյսը չսաստկանար, այլև կրնայ մարիլ:

Հիանալի պատուհան մ'է որ այսպէս կը բացուի բնութեան ամենազաղտնի մէկ մասին վրայ: Աւելորդ է ըսել թէ ինչ ընդարձակ և բեղուն հորիզոններ կը պարզուին խուզարկու մտքերու առջև Այդ նոր ճառագայթներն են հաւանականաբար որ հոգեբանութիւնը վերջնականապէս բնախօսութեան մէկ գլուխը պիտի ընեն:

Փորձերը նոր են ու խոստմնալի. սպասենք:

### Մ. ՆԱԼԻՔԱՆԴԵԱՆ

Լողան

### ԳԻՏԱԿԱՆ ՔՐՈՆԻԿ

Թաղիումը շարունակում է գրաւել գիտնականների ուշագրութիւնը:

Շվեդական գիտնական Gaudin Ստոկհոլմից յայտնում է, որ նա գտել է մեծ քանակութեամբ ուրանի հանք, որից շուտով նա կը սկսի բաղիում ստանալ:

Հետաքրքիր են անգլիացի յայտնի քիմիկոս Բամսէի և նրա օգնական Սոդդիի արած փորձերը: Հիմնուելով այն երևոյթի վրայ, որ բաղիումի ճառագայթումից առաջ է գալիս հելիում տարրը, (որ գտնում է արեգակի վրայ), Սոդդի փորձեց անմիջապէս բաղիումից հելիում ստանալ: Մի քանի շաբաթ չարչարուելուց յետոյ նրան յաջողուեց ստանալ հոգրիկ քանակութեամբ հելիում: բայց դժբախտաբար նա ծծուելով ապակու մէջ՝ շուտով անյայտացաւ: Այն ժամանակ Սոդդի փորձեց ապատել հելիումը ապակուց, դրա համար նա մանր ծեծեց ապակին և յետոյ այդ փոշին ենթարկելով կրակի, նրան յաջողուեց ստանալ հելիումը:

\*

Անցեալ համարում մենք հաղորդել էինք «Մուրճ»-ի ընթերցողներին Շարպանտիէի և Բլոնդոի գիտի մասին: Վերո-